

ԱՐԵՎԱԿԱՆ ՊՐԵՍՏԻԼԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

30 ՓԱՐԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՑԱՅԻՆ

ՓԱՐԱ 30

ՍՈՒՐՀՈՒԴԱԿԱՆԻ իւրաքանչիւր շրջանը 52 օրինակ է :
Երջանին գինն է Պոլոց համար 40 դահեկան, կանխափի :
Կիսաշրջանը՝ 26 թերթ 20 դահեկան Հատը 30 վայրոց :
Գաւառաց համար շրջանին գինն է թղթատորի ծախքով
48, կիսաշրջանը 26 դահեկան :

Ծանուցման առջը Զ դահեկան : Անվճար նամակ չ' բնուածուիր :
Եթի : Զի հրատարակուած գրութիւնը ևս չեն արտիր :
Ն ամակ ևս զրութիւնը ուղղել
առ Տիրան Գ. Փափաղկան Կ. Պոլիս
Պալլա՛լի ճառակակի Քիլլուարհանէին մասի թիւ 62

ԹԻՒ 6 Զ ՏԱՐԻ

1888

ՎԱՐԵԿ ՅՈ ՅՈՒՏԻՒ



ԽԱՌԱ Ժ Ա Ղ Ո Վ

Չորեքշաբթի օրը, կրօն. և Քաղաքական Ժողովը գումարումէն յետոյ, Խառն Ժողովը ի նիստ գումարից առաջ ի Ղալաթիա ընդ նախագահութեամբ Պատր. Գեր. Տեղապահ Սրբազն Հօր եւ Մայր Դիւանին հետ խորհրդակցելէ յետոյ յանձնաժողով մը կազմեց Դատական վաեմ. Նախարարին կազմէ եկած թէ զբէրէին պատասխանը խմբագրելու համար :

Սոյն յանձնաժողովոյ անդամք են .

Գեր. Խորէն Ս. Եպիսկոպոս Նար - Պէտ
» Դարեգին » Սրուանձ.

Արժ. Տ. Յովհաննէս Աւագքառհանայ

Վաեմ. Յովհաննէս էֆ. Նուրեան

» Դաբրիէլ էֆ. Նորատառէնի

» Տիգրան էֆ. Եռուսութեան

Սոյն Յանձնաժողովը այսօր ի նիստ պիտի շմորի ի Ղալաթիա, ընդ նախագահութեամբ Տեղապահ Սրբազն Հօր :

ՎՈԵՄ. ՅԱԿՈԲ ԲԱՇԱ

Երէկի Պաշտօնաբաշխութեանց ցուցակէն գումարեամբ տեղեկացանք մէկ՝ Վաեմ. Յակոբ Քաջագեան Ելմուտկան նախարարի փոխանորդ անուածէ, Վաեմ. Մահմուտ Ճէլալէտին բաշյի հրաժարեցուցմամբ :

Վաեմ. Յակոբ Քաջա, ոյր հմասաղիտական ու վարչական բարձր կարողութեաները մեծապէս գնահատուած են արդէն. Վեհ. Առութանի հրամանաւ կոյսւելով փոխանորդաբար վարել Ելմուտ. կան նախարութեան ծանը և կարեւոր պաշտօնը, զոր արդէն վարած է, կայսերական բարձր դնահատման նոր հաւատուիք մը կ'ստանայ այդու :

ՊԵՐՊԵՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Այսօրուան ազգային լրագիրք Պէրպէրեան բարձամբաւ վարժարանին մէջ երէկ տեղի ունեցած նոցանակարաշխութեան շբեղ հանդիսին նկարալնդարձակօրէն կը հրատարակեն :

Հրաժարեան վարժարան այս տարի եւս Աղջին նծայէ տասն եւ մէկ ուսումնաւարտներ :

Մեր ընթերցողաց, մասնաւորապէս երիտասարդաց ուշադրութեանը կը յանձնենք Սուբհանդակի երդ, և ներկայ Երդ թերթիս մէջ հրատարակեալ “ Երական գէպը մը ” վերնագրով յօդուածը :

ՏԵՐԵԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆՔ

Յուլիս ամսոյ տաքերը կոխելուն պէս՝ ըստ սովորութեան մեր աղդային վարժարանաց տարեկան քննութիւններն ալ կ'սկսին. կարծես թէ քըննիչ է փէնտինները դպրոցական տզայոց տաք օդերքն խամագարեալ ուզեղները պիտի քննեն. զի յայտնի է որ աշակերտաք անցեալ տարուան Յուլիս ամսոյ տաքերուն ինչ վիճակի մէջ էին նէ՝ այս տարի ալ նոյն վիճակի մէջ կը դանուին, խիստ քիչ տարբերութեամբ. ուստի մասին մասին ալ անշուշտ միեւնոյն քննիչներուն նորհիւ անցեալ տարուան ուշ այս տարի ալ ծայրը ըստ մը վակցնելով պիտի ըլլայ ուշաւա. կամ լուը իր քովը անու մը կը ցելով պիտի ըլլայ ունեւաւ:

Արդ՝ այս սովորական և միակերպ քննութիւնները սկսած է կատարուիլ ի տեղիս աեզիս, հետեւեալ աղդին հրատարակութիւնն ալ աեզմէ ինդրուած է.

Տէր.

Բարեհամբաւ վարժարանիս տարեկան հարցաքննութիւնքն ըստ սովորութեան ամսոյս 46 ժամը 4ին պիտի սկսին. ուստի խանդրանք եղողները կը հրատիրուին քըննութիւններն անձամբ կատարելով վարժարանիս արդէն չունեցած համբաւը քննչայ վկայութեան տեսրակին մէջ նշանակել, որպէս զի հոգաբարձութիւնս կը այդ արձունագրութիւնց տալով՝ լրացրաց միջոցաւ հրատարակի յօդուածներով մինչեւ և կինք բարձրանայ:

Մնամք խորին յարգանոք
ի դիմոց հոգաբարձութեան
ձէնձէրածէնձէր ձէնձէրէձէնձէրեան

Յաջորդ թերթով կը խոստանամք հրատակել այս կարգէն եղող երկանու վարժարանի մը ուստանողաց բախելի միցանակներուն տեսակը. զոր բնիքին այս միջոցիս խնտմօք պատրաստելու վրայ է:

ԿԱՐԾԻՔ ԵԽ ՃՇՄԱՐՑՈՒԹԻՒՆ

Կարծիքն այն է թէ Հայ կիներն ու օրիորդները հոգիներնուն համար եկեղեցի կերթան, ճշմարտութիւնն այն է թէ անոնք իրարու հագածը աենելու համար կերթան:

Կարծիքն այն է թէ մարդիկ իրենց շին մը կառնուն, ճշմարտութիւնն այն է թէ կանայք իրենց խալալիք կառնուն:

Կարծիքն այն է թէ Պատրիարքարանը շատ մը

պսակի հրամանի կուտայ կոր ։ ճշմարտութիւնն այն է թէ շատ մը երիկ կնկան չեմ ուզերի դատապաննը կը տեսնէ կոր:

Կարծիքն այն է թէ աղջիկները խելօք կըլլան, ճշմարտութիւնն այն է թէ մինչեւ կարգուին նէ խելօք կը կենան:

Կարծիքն այն է թէ՝ օրիորդք և երիտասարդք Սամաթիոյ իյնէպէկն օդ առնելու կ'երթան, ճշմարտութիւնն այն է թէ նշանառութեան խօսէկողը հոն կը կատարեն:

Կարծիքն այն է թէ՝ թատրոն մը որչափ մարդպարունակէ՝ այնչափ սոսմակ կը վաճառուի, ճշմարտութիւնն այն է թէ՝ երեսն եռապատիկ քանակութեամբ տուժակ կը վաճառուի և ժողովուրդին կէսէն աւելին փողոցը կը ձգուի:

Կարծիքն այն է թէ՝ հացագործք առառուները պակաս կշռած հացերնին վրայ տալով կը տուժեն, ճշմարտութիւնն այն է թէ՝ իրիկուան գէմ հանելիք աւելի պակաս հացերով՝ առառուան մնացը կը գոցեն ու մեծ շահ կընեն:

ՄԵՐՈՒԿ

ԱԹԵԿՏՐԱԿԱՆ

Շաբաթական տեսութիւն

Հրատարակին վրայ դիշերները ընդհանուր հանդարտութիւնն կը տիրէ,

Բանդակ. — Այս միջոցին սուտ խուլ ըլլալու համար ականջնին թխմողները շատկէկ դանուելուն՝ 1—2 բենա վրայ դրաւ :

Աֆֆն. — Օդիին առատութեամբ պատճառու սիկայ կլող չիկայ.

Բառակ. — Եատ պարիթ բան. առոր տեղ պատահան անցաւ, բաթ Աննան ալ օրիորդներուն տեղը անցաւ :

Կարծիք. — Կարդ մը երիտասարդաց և օրիորդաց քով կարմրելու երես չկայ, տնոր համար ներկով կարմրելը մօտա է, որով առեւտուրն ալ բանուկ է այս ապրանքին:

Սոսոր. — Այս օրերս ամենեւին կըլլով չիկայ:

Հառնէտ	Այս ապրանաց գիները խուռու խահ-Սէտու
--------	-------------------------------------

Վառէ. — Թնհութքը վարսաւերայից կողմէ կը փնտուուի պաղի պաղի:

կոռիւալով . — Այս ապրանքին մենաշնորհը գետ պօհածիներուն պիտի յանձնուի :

Եգիղոցորէն . — Խաշուածը ուտելէն ետքը վրայէն ջուր խմողը կը տանիջուի փորի ցաւէն :

Բառու . — Անկուտին ամեն ատեն գործն է բաւրդ :

Սուրբ . — (Երիկ) Չոր տեսակէն անցեալ տառընէ շատ կայ, բայց դրամի պակասութեան պատճառառաւ առնող չիկայ :

ԼԵՏԱՔՔՔՐԱԿԱՆ

Ի Ռ Ա Կ Ա Ն

Ն Ո Ր Դ Ե Պ Գ Մ Ը

Ի Պ Ա Ր Ա Հ Ա Ն Դ Ե Ս

(Ետք . 4րդ Էկտ և Վերջ)

— Արդ ազնիւ օրիորդ, ըստ երիտասարդքը գաւաթներլ լիցնելով, առանց դէմքերնիդ ցուցնելու, զոնէ չի պի՞տի բարեհաճիք ձեր քաղցրալիր ձայնն լոկի ընել ինձ:

— (Աւա՞զ, ոչ.)

— Բայց այդ շնորհալի ձեւերով որ կը պատասխանէք վարպետ համրագէտ մ' ըլլալիդ կը յայտնէք, ո՞ն եթէ խօսիք, ո՞րչափ քաղցր պիտի իջնէ հոգւոյս մէջ ձեր դայլայլիկը և հանդարտացնէ սրտիս փոխարիկները :

— (Ի՞նչ ընեմ, չեմ կրնար խօսիլ.)

— Զես կրնա՞ր, գոնէ բառ մ' ալ չպիտի՞ արտասանես :

— (Ետքը)

— Ո՞վ ուրախութեանս, կենացըս ամենէն երջանիկ վայրկեանը պիտի ըլլայ երգ արժանանամ լոել քու ձայնըդ . ուրեմն խմենք և Գատրիլի պատրաստութինք, Սինելու տուաւ : Կառաօ՞ն, ի՞նչ է պարտքերնիս :

— Զ տուզինա սոստէ և Զ շի շամբանեա՞ 226 դահկն — Զնչին գումա՞ր մը . . . առէ՞ք.

— Շնորհակալ եմ պարոն :

— Օ՞ն, Երժանք, Գատրիլն ոկառ .

— (Շնորհակալ եմ, չեմ փափաքիր.)

— Բայտ որո մ' նրակազմ և դիւրագդած հրեշտակ մը լինելուդ՝ շուտ կը հոգնիք .

— (Ի՞նչ ընեմ.)

— Շատ ալէկ, չենք պարեր . միայն, բարեհաճէիք իմացնել ինչ թէ ե՞րբ պիտի լոեմ ձեր դեղզեղանքը :

— (Թուղթ գրիչ ունի՞ք .)

— Հատ որո մ' նրակազմ և դիւրագդած հրեշտակ մը լինելուդ՝ շուտ կը հոգնիք :

— (Ի՞նչ ընեմ.)

— Շատ ալէկ, չենք պարեր . միայն, բարեհաճէիք իմացնել ինչ թէ ե՞րբ պիտի լոեմ ձեր դեղզեղանքը :

— (Թուղթ գրիչ ունի՞ք .)

— Հատ որո մ' նրակազմ և դիւրագդած հրեշտակ մը լինելուդ՝ շուտ կը հոգնիք :

Դիմոկաւորուհին գողդոջուն ձեռօք հետեւալը գրեց . և Զեր սիրաը հանդարտացնելու համար կը պարտաւորիմ ըսել թէ՝ երբ ասկէց միկնելով կառք մը նոսախնք՝ այն ատեն պիտի լոէք իմ ձայնս, ասկէց զատ, չեմ ուզեր որ ալիս ինձ համար ծախսեր ընէք, եթէ ոչ՝ կը պարտաւոր մ' ցաւ ի սիրա իմացնել թէ՝ պիտի բաժնուիմ :

— Ո՞չ, որչո՞վ երջանիկ եմ, օրիորդ, դուք ձեր սելին մարդարիտներէն էք եղեր, որ այսպէս կը խնայէք ինձ . դոնէ թոյլ տուէք որ ձեր փարուից երկացն հիւսուածքը անդամ մի համբուրիմ :

Դիմոկաւորուհին թոյլ տուաւ որ թեթեւամիտ պարսնը իւր երկայն մազերուն հիւսուածքին ծալրը համբուրէ . ապա գրելը շարունակեց . «Եթէ կուզէք՝ հիմա մեկնինք, զի ժամը 8 ծն է .»

— Մեկնինք այս՝ մեկնինք, աղաղակեց ուրախութենէն խելազարհալ պարոնը :

Սյս որոշման վրայ որահէն անցան՝ և թատրոնին դըրան ասջեւ սպասող կառքերէն մէկուն մէջ նետուեցան : Զիերն անմիջապէս որացաւ ճամբայ ելան :

— Հիմա, սիրելիս, ըստ դիմակաւորուհին, լիզուն բայցուելով, բայց իւր բնական ձայնը չիմասնելու համար իմաստ բարուկ ձայնիւ խօսելով, շատո՞նց ի մեր կուզէքի քու հետուիլ և վ' ըլլապէս այս գիշեր յարմար տոիթ թըլ գտայ . օթեկիս մէջ նստած այն խուռն բաղմութեան մեջ զրեղ կը վնասէիք, զո՞ւ եմ որ յաջողեցայ զանել . ինձ համար խենդեցաք, վարուից հիւսուածքը համբուրիցիք և փախարէն 226 դահնեկան տուժեցիք, եթէ ձայնը աւնեկիք և դէմքս տեսնէիք՝ թերեւս հինդ ուկի ալ վասնէիք . այնպէս չէ . . . և անա ձայնս կը լսէք .

— Եւ զէմքերնիգ . . .

— Դէմքս ուլ պիտի տեսնէիք երբոր տուն երթանք,

— Բայց ո՞ւր կը բնակիք . զի երթալիք տեղերնիս կապավարին չիմացուցիք :

— Կառավարը արդէն գիտեր :

— Եւ ուսկի՞ց կը ճամշնաք զիս, մինչդեռ ևս զձեզ . . .

— Իրուունք ունիք . գուք զիս չէք ճանշնար, մինչ ես զձեզ լու կը ճամշնամ : Մայր մը ունիք, որ ըստ բաւականին խելքը գլուխը կին մ' է . իսկ հայրերնիդ՝ ա ա՞ղ ասկէց չորս տարի առաջ մեռաւ, որոյ ձգած ժառանգին առկոսովը կապրիք .

— Բայց ուսկի՞ց զիտէք . . .

— Կապաչեմ, խօսքերս մի՛ ընդմիջէք . եթէ իմ տեղս ուրիշ մը ըլլար, այս զիշեր բաւական ծոխսի դուռ մը կը բանար գլխոււդ . բայց ևս գիտէի թէ գրապանիդ մէջ ընդ ամինը երեք ուկի ունիք, զոր մօրինդ ստացաք թախանձանօք, և հակառակ իւր կամաց պարահանդէս եկաք, խեղձ կինը երեք շարութներէ ի վեր չի կրցաւ ըգքեզ համազել պարահանդէս չի գուլաւ համար, դուք յամաւեցաք, և մինչեւ իսկ յայտարարեցիք որ, եթէ երեք ուկի ձեզի չի տար, դուքսը պարտք պիտի ընէիք և պարտիկաննիդ մօրդ զրկէիք : 0.5ա կը տեսնէիք թէ ո՞րչ չափ կը սիրեմ զձեզ .

— Բայց ո՞ւր էք դուք որ այսպէս զաղանիքներս ճըշգութեամբ կը պարզէք :

— Հիմու կիմանաք, արդէն շատ ճամբայ չոնինք, երբ տուն երթանք և անեկալինիս առանձնանանք՝ շատ բաներ պիտի պատմեմ քեզի . վասն զի զքեզ կը սիրեմ :

Այս խօսակցութեան վրայ հինդ վայրկեան չանցած՝ կառքը տան մը առջեւ կեցաւ Դիմոկաւորուհին կառքին դուռու բանալով մէկ ոստմամբ գորս ցատկեց . իսկ երիտասարդը յատուշ կրթեալ տեղէն երկարու չէր համարձակեալ էր Տիրուալի մը հիմանէն բանալիք մը հանեց :

զոցին դռւուղ բանալսվ. «Մտիր, սիրելի Վահրամ», ըստ գիտակը փոք առնելով, մտիր, մի վախնար, օտարականի մը տանը չէ, այլ քու հօրդ տունը, և քլզ հերս մանել հրամայող մայրդ է՝ որ քու համբուրուծ շինծու ու մազին և տօֆիսին տակ ծածկելով իւր քառասնամեռաց տուրիքը, այս զիշեր, թիրեւս իր տուրին առեցող կոչ մը զոհ երթալիք դառակը տպառեց. » և որդւոյն ձեռքէն բանւլով որ կըդողդպար, ներս սենեանը տորու ու յարեց. քու այն բարեկամդէ, ոս զիս ցոյց տուռու քեզի, նոս օժանդակից ինձ այս գիշեր այսպէս վարուելու, անոր հառ այս խաղը սրամառատեցինք, ինչպէս և կառավարին սորուլ հրամայեր էի: «Պարահանդպէմերո մէջ դիմակաւեր կառանց քեզ նմանները քթէն բանելու համար ինչ ձեւեր զարձածենին փարձառու անձններէ առզեկացաց. ինչպէս, լուս կառակեցի՞ գերու. ուրիշ կերպով չի կորնար զրեկ համովլ, եթէ շատի թէ՝ զւուկու, զի հակը վաթառն առարեկան կինն լիք 16 տարեկան օրիորդ մը կրնայ ներկայացնել և քեզ նմաններն ուրիշ. այսին ըսէիր թէ՝ ես չեմ խարուիր. եթէ բոէի թէ զէմքը ցուցընելու և խօսելու համար 226 գահեկանի տուպանքի մը զեեզ պիտի նեթարկէ, անլորե է չոյն խօսեալիր, պիտի սիստանալիք: Արդ, սիրելի զաւակու, պարտիս գիտնալ թէ՝ կանանց հնարագիտառթեանը չնա կրնար արք հաւասարիլ որչափ ուլ ինին խորագիտ և ճարաբիկ. ո՛հ, արդեօք քանինի՞ր ձեզ նմանները կառքերնին առած և չու այսութեան լորիսինթաններու մէջ տարած ձգութ ին շիմա, զաւակու, զրեկէ զիս որ քաջութիւն ունեցայ այս զիշեր խօսու դժուարութեամբ կառարել այն զերը միտիւայն քու սիրուգ համար:

Երիտասարդը մօրը գիրկը նետուեցաւ. և չը իրնալով խօսիլ դէմքը ձեռացը մէջ առած սկսաւ լուլ. Պ.

* *

Սուրհանդակը որյն բարի մօր յաղթանակը չնորհառորդւլ, կը մասթէ որ Տիկիկ Մաննիկ . . . ետնի նման մայրեր շատանան մեր աղջին մէջ մանաւանդ ներկայ ժամանակն՝ որուն ողջաբը խօսու գոյոլի եղած է:

Այն գէպօք չը կարծուի թէ յան աստեղծութիւն մ'է, այլ 188 . . . ին մեծ սարահանդէսի մը մէջ կէտ առ կէտ կատարուած իրողութիւն մ'է, որ վկաներու ստորապրութեամբ վաերացեալ է:



Խ Բ Ա. Տ Ա. Կ Ա. Ն

ՎԱՐՉԱՏՐԵԱԱ, ՄԵԾԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՄՔ

Թիմեւութեամբ ձանրաբեռնեալ պարոն մը ժամանակէ մ'ի վեր ստորութիւն ըրտծ էր իրեն երեք սոկի տուած մէկ ժամացոյցն անոր տուր ցուցնելով լսել թէ՝ այսչափ գեղեցիկ, սիրուն միանդամայն ուզիւլ ընթացք ունեցող ժամացոյց մը ո՛չ եկիր է եւ ոչ առ պիտի գայ. շատեր թամանձանօք ուղեցին չորս մինչեւ անդում հինգ սոկի փոխարէն ձեռքէս ասնուլ, և լին և լին. բայց չի յաջողեցան»: Այս և ասոնց նման խօսքերավ բարեկամացը միշտ գլուխ ցաւ տուող ժամացոյցամալ պարոննիս, վիրջապէս

անցեաւ որ ի վարձատրութիւն իւր մեծախօսոս թեան՝ մըրցանալին տուաւ՝ նոյն իսկ իւր ժամացոյցին միջոցա ը: Աս պրօտորանի մը մէջ մինչդեռ մէկ քանի անձանց ներկայացնեանը ժամացոյցը գովարանելու քարոզին նոխարանը կ'ակէր, ունկնդիբներէն մին լնդմիջեց իւր իւսքերը.

Հանկարուք, եղբար, դարձես ժամացոյցդ պիտի գովարանեա, կարձես թէ աշխարհիս մէջ մէկ հաս մ'է:

«Հչ նորիսն ալ այն է: տեսն, ինչ չիք բան է, ոքան չիմի լնիտացք մը ունի: շխատի ըսէ, աղուոր չի՞:

— Ես արտաքին տեսքերէ չիմ խսրախր, իսկ ուզիդ ընթացք մը ունենալին հաստատելու համար կ'ասածածք ու երկու քու ալ ժամացոյցերնիս հիմա կը լորենք և հստ գանաւուներուն ներկայալ հանը մատուկի մը մէջ կը պահենք. դուն բանալին կ'ասնես ես ուլ կը կնքեմ, վազը ժամը վեցին մատուկը կը բանանք, երկու քիչն որը երկդարձեան մը առաջ զացած կոմ ևս մնացած է՝ անոր այլը 20 գրամի պիտի տուժէ. իսկ եթէ երկու քն միօրինակ ընթամնան՝ ուլ ես պիտի խստանաս մեծախօսութիւն չ'ընել, կ'ընդունի՞ն. իմ ժամացոյցս մէկ ոսկինոց է մինչդեռ քուկդ երեք ոսկինոց է կ'ըսես:

— Այս, երեք սոկիի տուի, և այս սոսոջորկը սիրով կ'ընդունիմ. գոչեց մեծախօսիկը ժամացոյցը զրպ ոնէն հանելով:

Անմիջապէս վկայից ներկոյ ւեհեանը երկու չժամացոյցիրը լորեցին մասսէի մը մէջ գոյն, մեծախօսը բանաւին գրադաւընեաց բարեկամին ալ մատուկը կնքեց: Հետեւալ օրը ժամը վեցին վկայից ներկայութեանը մատուկը բացուեսով՝ տեսնեացու թէ մեծախօսն ժամացոյցը տիրոջը պէս զառազութեամբ Յայրիկեան առաջ վազեր էր: Անհար է նկարագրել պարմնին այլակերպեալ զէմքը և, որ զայրացեալ գոչեց:

— Եղբայր, գուն ժամացոյցդ ո՞ւսկիս ալին:

— Միւսին. Աչլվաճնամէն.

— Ես առաջին կարգի ժամագույն ծէ: մը առի, երեւեն ժամ գայսեալ կարգաց վրան:

— Ա'րևի թէ գուք ուլ այդ գովիտաներէն խարուերէք, մինչդեռ գիտնալու էիք թէ՝ խանութորոն մը իւր արժանագը վաճառելու համար բանասական մը պէս աղաս է զովանութիւններ շույլելու.

— Ա՛հ, հիմա պիտի երթամ գայն վաճառեամ. մէկ սոկի արժանաթեամբ ժամացոյց մը մրցանակն առնու. և ասանկ գեղեցիկ աեսքով ժամացոյց մը յազդեաի:

— Ինչ որ է բարեկամն, եղածն եղած է. ի՞նչ օգուտ ժամացոյցիդ. արտաքին գեկեցի թենին քանի որ Պընթացքը ագեղ է, սիրատ չը կառուելու. հանոր քառակնիդ չեմ ընդունիր այլ կը խրառեամ որ այսուհետեւ մեծախօսութիւն չընեն.

— Ա՛հ, հիմա պիտի երթամ գայն վաճառեամ. եւ ձեր ժամացոյցին տեսակին հաս մը առնու:

— Կեցիր, բարեկամաւան ծառայութիւն մը կուղեմ մատուցանել գեղ որ նորէն չի բարուիս. առնելիք ժամացոյցիդ կեղծ տեսակին ըլլուլը հաստատելու համար ու շադրութիւն ըլլէ որ քատարներուն վրոյ՝ սամձկերէն գրերով Սէլվաճեան զրսաւ ըլլայ:

Մեծախօսիկ պարոնն այս դասն առնելին ետքը մեկնեցաւ. կը յուսանք թէ այլ աշխարհիս մէջ մէկ հանքան գայսած ասենը, շոգնկառագերու. եւ որձարաններուն մէջ իւր բարեկամացացը ձանձրութիւն չի պատճառեր:

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

—

ԱԺԱՆ ՌՄԻՆ ԱՊՈՒԲԸ ԱԽՀԱՄ ԼԻՆԻ

Ինձի նարէ, Գէ՛որդ, ըստու երկուշաբթի առաւ-
օտ Յուղիտա տուտուն իր աղուն, որ չու կայ եր-
թալու համար մեկնիլ կը պատրաստուէր. Հորս
հինգ զուրուշ փարա ձգէ քի՛ ասոր քանի մը կը-
տոր պախըռներ խալայի պիտի տամ.

— Աարիկ, կէ՞նէ մի խալայ, առ ամիսը հեղ
մը խալայի փարա տալուն վերջը՝ պիտի՞ գայ:

— Ի՞նչ ընթնք, օղուլ, Փայտա ունի՞. պիտի
տաս. ժանզստ թէնճիրէին մէջ կերակուր չեփուիր
եա՛:

— Ես քեզի քան մը ըսե՞մ. առ պախըռներուն
վիճուաը տունին մէջն պիտի վերցնեմ.

— Զահէր հողէ պուտուկի մէջ պիտի եփենք,
ան ալ չախ չութ կը կորեի՝ աստառը եկողիւնաէն
բահալը օլուր:

— Զէ՛, պուտուկի մէջ ալ չպիտի եփենք. հիմա
նոր մօտա տէմիրէ ու մէջը վրան շինի մինէլի
մուծվախի թախըմներ եկեր է. հէմ աժան հէմ
էօլմէզ օղուլ բաներ, խալայի ալ պէտք չունին.
թամահքեարէնց Անտիրեասը առեր է՝ տունէն
բէք խօշիթ են եղեր. ես ալ անանկ պիտի ը-
նեմ.

— Վո՞ւ սախըն հա՛, անոնց խօսքին նայելով
Տըլլայենք ալ առեր են ամա՝ մարմարա վիրասիյի
պէս երեր են:

— Ինչո՞ւ.

— Զիւնցի, իրաւ տէմիրէ. մէջը տուրոն ալ
շինի մինէ է եղեր ամա՝ էլ մարդ ես. խազյով
ծառքէդ ձգելուդ պէս՝ չըթ տէյի մինէն ը կոր-
եի, տէմիրը մէյտան կելլայ կոր. արթըն նէ խա-
լայ փայտա կընէ կոր նէ մալայ, արինայի աման
կընաս ընել. պախըռը ձգես ծռի նէ պիլէ՝ խա-
լային պէտէհավա մը կը չոկէ, հէմ խալայն ալ
չի թափիր:

— Եյ Անտիրեասենք նա՞սը առեր տէ խուլ-
լանմիշ կրլան կոր:

— Աման եալըում, խոթըրա միւրվէթ, ինձի
կայներ՝ թէռաթուռին փընտըխը պիլէ համրան-
քով գնող թամահքեարներուն լախըռտըն կընես
կոր. Քիչ մը վախիթ անցնելին եափը անոնք ալ
բերներուն համը կառնեն:

— Եյ աս խալային համար ալ վիրայ կը տրուի
րի եա:

— Ֆայտա ունի՞ եավրում, պախըռը կենէ պա-
խըռէ, հէմ փարա կընէ. արատա մէյմը խալայի
առանք նէ՝ կերակուրներն ալ համով կեփի. ատ-
ըսած տէմիրէ թէնճիրէիդ սըռը թոփելէն եափը
ինչի՞ փայտա կընէ, լէպիէպիճին ողիէ չառներ.
հէմ ու ճուղ էթին չօրպասը տատուըդ օլուր կըսեն:
— Աա իրաւ ես մարիկ.

— Հա ես եավրում, հէմ խոստավանք մեայ՝
գլուխդ նեղի գայ նէ՝ պախըռը կրնաս ծախել,
ագ տէմիրին կաորը ի՞նչ փարայ կընէ. ատանհ
բաները գւնկինին կը վայլէ մեղի պէս էսնաֆին
զործին չիդար:

— Խերքս պառկեցաւ, մոյրիկ, իրաւ ես, «ու-
ճուղ էթին չօրպասը տատուըդ օլուր» ըստու պարոն
Գէ՛որդ, մէկ երկու վայրկեան մտածելքն եափը,
և հինգնոց մը տալով մօրը ձեռքը, նորա բացատ-
րութենէն խիստ գոհ եղած՝ մեկնեցաւ:

ՄԱՐԴԱՐ ԷՄՄԻԻՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Զորեքարթի առաւօտ երկու ակնցիներ ոըր-
ճարանի մը պարտէղը նոտած՝ տաքութեամի կը
խօսակցէին:

— Եփէնտըմ, մատէմ քի կըսիս ուր չէմշիէնի-
ութինն ալ արթըլ թախան նետեց վէ լայըլու
թիճարէթ մը չի մնաց՝ ասանկ դարտակ ձեռումը
տէսթ տէսթի վրայ նստելէդ իսէ՝ զազէթա ծա-
խելու ես ուր՝ հախիդ խայըրու ըլլի. մալիւմ ա՛,
մեր Միւրան աղան ալ ասօրուան օրս իւրիւսոմէ
կու ծախի, խանութի վէ տէզկեահի քիրա չունե-
նալէն սըղը՝ էրէյիճէ թիճարէթ մի կանէ. պաշ
ոէրմայէն ուաքն անցուցած սըխի եէմէնի մին է:

— Աղէկ կըսիս ըմմա, ծառայականս ատ էսնա-
փին զայտէն ա՛սա մուխուփ չիմ:

— Բէք խօլայ է. մէսէլա, օլտուխնա ճիվերդ
սինիրի վէ մախամդ ու կէրէկի կիպի տեղն է. աս
էսնափութան թէմէն ալ աս էրկու մատտէն վը-
րայ պինա էղած է. ճիվիդ ու մախամիդ խուվէթ
տուա՞ր մի, փարային ալ խերն անիծեցար:

— Եփէռեարըդ ոիրիմ, աղա, վախիտէ շարթով
շուրութով կու խօրամիս իսէ տը՝ անճախ մալիւմի
տէվլէթնիդ է ուր՝ հըմայէկս լոստուրաճիները
պիլէ զազէթա ծախելու ելեր են. առտուընէ մին-
չուկ գիշեր կատուի ծագ տուզաքը տիզլիկներուն
վէ շարվարներուն բաշտները սօթտած՝ եալըն ա-
եագ սկաշի զապագ մէքիւկի պէս կու բանին վէ
ուլաթա թուն մօմէրօ իւրիւսոմէսի կու ծախին.

էյ ատ կաթնավերները մեղի նէօպէթ կու ձղին մի եա :

— Եֆէնտըմ, բամմանքդ ուլախաճի չի տի ըլլիս, զազէթաճի աըլլիս . պա խուսուս էմին էօ, կիւն վէ Հաւաթաճին թարտիլը չի տի երթաս . զէօրէ մալիւմ ա՛, բաշան տոտիկովը կուլեցնող խուռանազ սալթընոց մէրքէզը փէօն է ալ, հալաճ բամպուղիի պէս քեզ մէջ թարափ կու նետին վէ աշկ բանալ չին տար . պինաէն ալէյհ, սա Սիլքէճի խոկէսիւն շըմէնտրուէնին ուստա սիօնը չի կա՞յ մի եա, փէօն տերթաս ուր՝ մէկ սանիւէին մէջ քիւլին ծախիս :

— Ասի քնչիյ մի էֆքտարիս մօտ էկաւ ըմմա, թէքմիլ իւրիւսնօմէնօրուն անունները ընտո՞ր տի սովիինք :

— Թօփափ բան . տուն բախի ըսէ, ես մէզէն մուկին ծակէն կու հանիմ, բամմանքդ մէրոմը ընելէդ սըզրա՝ էրկու օրուան մէջ կու սովիրիս . իշթէ սա զազէթաճի ախազարը հըմայէկս կու կանչինք, խայփէ մի կուտանք քնթին՝ վէ անիւնները բուսուլայի մի վրայ իշար կանինք . պա խուսուս քի՝ թիւրքէ վէ հայճաններուն անիւնները գիտիս, մատտէն ֆոռօմճան ու ֆիրէնկճէն սովիլէ :

Նոյն միջոցին պատահաբար որճարանին առջեւէն անցնող լրազրավաճառը կանչեցին, էկօ նայինք զազէթաճի պէկ, ըսելով :

— Ի՞նչ է ան, Արեւելքը տահա չելաւ :

— Խալթ ես ըրեր . արեւը իրեք սաալթ է ուր էլաւ :

— Ան էրէկուանն է, հէմ ես հայերէն զազէթա չեմ ծախեր :

— Մնք ալ քինէ զազէթա չինք ուզեր :

— Հապտ ինչու կանչեցիք .

— Քէրէմ ու հիմմէթ անէիր մեր մէկ խայփէն խմէիր աը՝ սա ֆիրէնկճէ վէ ֆոռօմճա իւրիւսնօմէններուն անիւնները մեղի ըսէիր .

— Ի՞նչ պիտի ընէք .

— Թօփափ բան . ախազար, խայփէ մի խմէլէդ սըզրա՝ ինչ ընելիքիս հիչ հարցնելու չիս, էկէր անուննին չիյտես իսէ՝ ատ պաշխա :

— Դիտեմ, ինչու չը պիտի գիտնամ .

— Էհ, անանկ է նը՝ հիմմէթ արէ ըսէ ուր՝ ես ալ բուսուլային վրայ թահըիր անիմ .

— Անանկ է նէ զրէ . նէօլողոս .

— Նէ օ թօրօս չէ, նէօլողոս .

— Միամիտ էղիք էֆէնտըմ, հասկցողը կու հասկընայ :

— Իրիթէօռիսիս :

— Ի՞նչ ի՞նչ . իրիթօռիթիզլ մի .

— Իրիթօռիսիզէ, իրիթէօռիսիս :

— Բամմանքդ թէֆէրուհամիին մի մտներ, ես անտնկ կու զրիմ ըմմա՝ արիփ էղողը կու հակընայ :

— Վիղանդիս :

— Բուզանդիս :

— Ճանըմ, բուզանդ անունով կազէթա կըլլայ .

— Ի՞շ թօփափ մարդ ես եղեր բամմանքդ, աղա՞ , իրօվթօփով ըլլալէն սըզրա՝ հատ մ'ալ թող բիւզանդով ըլլայ :

— Բէք աղէկ, գրէ, Գոսթանթինօրօլի . Ստանպօլ ըսել է :

— Կարճ խօրըթա Ստանպօլ գրինք երթայ :

— Զըլլար . Ստանպօլը Փրանսըճա զազէթայի անուն է :

— Ասոր ալ խալթ ես ըրեր վաղնալ . Ստանպօլը թիւքէ է, ֆիրէնկճէն վա՞րկէց կու հանիս :

— Եղբայր, ես անունին համար կըսեմ :

— Ես ալ մէմէքէթին հըմար կըսեմ . հէմ բամմանքդ մեր զրածին մի նայիր, տէվամ արէ .

— Բէք աղէկ, գրէ . Ֆառ տիւ պօսֆօռ .

— Վառտա պաֆօռ .

— Զէքտիրմէ գրես տահա աղէկ կըլլայ .

— Բայց ասեմ եւ ոչ առնեմ, էֆէնտըմ, մենք քենէ աղէկ ադ անունները թէլէֆփիւզ կանենք ըմմա՝ մեր էֆքտարը պաշխա է, տէվամ արէ .

— Օրիէնթալ ատիլէրթայզը :

— Հէ՞ , ատ ի՞շ պիչիմ անիւն է . մարդ բերնին միջօքը մէնկճէն մի գնելու է ուր՝ հէճէլէմիլ ըրած վախտը լեզիւն չի խածնի .

— Զարար չունի Մարդար պէկ, աթին ու թային պօչը զըը մի փակու՝ կուլիի աթվէրթայզը :

— Տահա կայ մի, աղա .

— Երկու հատ տահա կայ . Բարիդէն կուգանամա՝ շատ կը ծախուին .

— Աման, ըսէ՛ ուր գրինք .

— Լա ֆամիլ . իլիւսմուսիօն .

— Լաֆընը պիլ ուստա Սիւն .

— Ախազար, օյինի՞ էք ելեր գուք, ատ անունով դազէթա կըլլայ .

— Հէյ չօճուխ հէյ . քսան տարգան շէմսիէճիւսն խանութպանութեան զայտէն ախ սովորեցնէ, լաֆընը պիլ ուստա Սիւն տէյիի պօռամ իսէ, նոր զազէթա է ելեր աէյէրէք՝ խաբուշի կու բերին, օլտուխճա ատ տէրին հիսապները գիտենք, աղա :

— Նոր խուռանազութիւն մը հէ՞ :

— Պէլի, ի՞շ տի անէանք եա, մալը ասանկ կու ծախուի . տահա կայ մի:

— Զէ, ալ չի կայ .

— Անանկ է նը՝ ողջ ըլլաս էֆէնտըմ, բարի եկար հազար բարի . խայֆէ մին ալ տի խմբունէ-անք ըմմա, ուշ կու մունաս տէյի վախցանք, պաշ-խա օր մի մուխապէլէն կանինք :

Լրագրափաճառը ճամբուելէն ետքը Մարդար էմմին հրամայեց Թաթօսին որ լրագրաց ոսյն խեղագիւրեալ անունները նոյն գիշերը պառկած ա-տենը գոց ընէ, սովորի, որպէս զի յառաջիկայ շա-բաթէն սկսեու Սիրքէնիի երկաթուղոյն կայա-րանը կեցած սկսի լրագիր ծախել :

Հարկ չէ ըսել թէ Մարդար էմմինի խորաման-կութեանը չնորհիւ . Թաթօս էմմին դոց ընելիք ցուցակին պէս այսինքն, նէ՞ ո թօրոս, իրիթօթի-սիզ, բուզանդիս, աթըն թայըն զըր, լափընը պիլ ուստա սիօն, պուալով լրագիր վաճառելու ելնէ՝ անպատճառ անցորդաց ծիծաղը պիտի շար-ժէ եւ թերեւս իւր այս զուարճախօսուինեանը պատճառաւ լրագիրները վաճառէ :

— 22 —

Ֆրան.— Ա.յո՛, (Մեկուսէ) Մեր Պիւսիւ անել փողոցին սիրուհին մէջ չի խառնենք .

Թոփալ.— Պարզ քաղաքացի՞ աղջկան մը համար կըսէր .

Ֆրան.— Է՛հ, ի՞նչ կըլլայ եղեր.

Թոփալ.— Այդ մասին պէտք է զդուշանաս և սէրդ չի վառնգես, զի դիւղացիք շատ ան-դամ կատաղի հռովմայեցի կը դառնան, ա-նոնց ունեցածին դպչելու շիդար, ձեռքիդ վրայ կը մնայ նշանը . բայց ասոնք մէկդի թողունք, թադաւորի մը համար բաւական է դո՞հ ըլլալ աղնիւ և բարեսիրտ պալատակա-նաց կիներովն ու աղջիկներովը .

Ֆրան.— Ա.յո՛, ես ալ Քօսէ տիկինը ինձ շահելու պիտի աշխատիմ:

Թոփալ.— Նայէ որ ժամ մը առաջ շահիս:

Ֆրան.— Հսելը դիւրին է բայց գործելը դժուար :

Թոփալ.— Եկու այդ կինը այս գիշեր վախ-ցունենք.

Ֆրան. (Քունք շոշանելը) — Կոմսը ի՞նչ ընե-լու է .

Թոփալ.— Պամիկիլի բանտը որո՞նց կ'սպասէ.

Ֆրան.— Զէ, այդ ըլլարու

— ՖԵՍՏԻՖԵՆԵՍՆԵՆ ԵՒ ԸՆԿ .
ՄԵԾ ՎԱՃԱՌԱՋՈՒԻՆ, ԽԵՎԱՐՈՒԻՆ
Քաղաքագը ըլլար. պահը Աէվիթի խան թիւ 16
ՄԱՍՆԱՋԻՒՂ

Մահմուտ-բաշայ ճատատէսի Խարբը խանի մեծ գրան կից 263
ԳՈՐԾԱՐԱՆ ՊՐՈԽՍԱ ԿԵՅՎԵ ԽԱՆ

Սոյն բազմամեռոյ վաճառատունն որ ցարդ մեծաքա-նակ միայն կը վաճառէր հրապարակի վրայ, մատակա-րարեւով որիս արտապէս Շուկայի խանութանները, այս անգամ որոշած է նաեւ փոքրաքանակի վաճառ հանել իւր պարանըներն :

Ասի ճշմորիս բաղդ մ'է տեխն անոնց որք հարսան-եաց, ծովու եղանակի, կամ ո՛ ևւ է առմիիւ խավուի, պուսնուզի և սոյն ճի զի վլրաբերեալ ապրանոց գնման համար, Շուկայի խանութաններու ձեռք ինալով թէ ընդհանրապէս ապրանոց լաւ չեն գտներ և թէ բարձր գիներ կը վճարեն : Տեսորդ կ. Ֆէսլիքէնեան եւ լնկերք նոյն խկի իրենց գործարանին արտադրութիւններն ի վա-ճառ, հանելով, ընականները սյնափափ համեստ դներ կրցան են սահմանել որոց կարելի չէ մրցիլ :

Վաճառատուն նշանաբանն է ուղարկիւն, ապրանոց լնարութիւն :

ՏԵՐ-ԽՄԲԱԳԻՔ
ՏԵՐԱՆ Պ. ՓԱՓՈՋԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԳՐԱԿԱՐԱԾ ԸՆԿ .
معارف نظارت جلده سنك رخصتنامه ميله طبع او لشادر

— 23 —

Թոփալ.— Գործդ լմնցնելու համար զայն դուքս մը ըրէ ազատէ:

Ֆրան.— Բայց գիւղացիի մը պէս նախան-ձու է, ինչ որ տամ չպիտի ընդունի և ձայ-նը հասած տեղը պիտի պոռայ կանչուըռտէ:

Թոփալ. (Մառածածք) — Իրաւ ես, այդ գե-տինն անցնելուն շատ նեղութիւն տուողին մէկն է, կամ վարձատրելու է և կամ աքսո-րելու, բայց աւելի դիւրին և պարզ ճամբայ մը կայ, զոր մինչեւ հիմա մտածելու էի .

Ֆրան.— Ի՞նչ է, նայինք .

Թոփալ.— Ի՞նչ պիտի ըլլայ, Պ. Քօսէին գը-լուիսը կտրել տալ, ամենքը պիտի կարծեն թէ Սպանիոյ կամ Հռովմի հետ դաւաճանութիւն մը ըրած է :

Քօսէ. (Ինչինք ըուել) — Ո՛հ, անիծից ծնունդ քեզի:

Ֆրան. (Ինդուլք և Քօսէին ուսուցանութիւն) — Կե-ցի՛ր, ազնուականութեանս վրայ կ'երդնում, մոքէդ կ'անցնի՞ որ ասանկ գլուխ մը կտրել տամ, ասանկ գլուխ մը մէջէն եթէ գաղա-փար մը ելլէ՝ եղիւրաւոր կ'ելլէ:

Թոփալ.— Ա.յոսինքն կաղախանին, յարմար գաղափար մը .

ՀՐԴԵՀԻ ԵՒ ԿԵՆԱՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

ՆՕՐԹԼ ՊՐԻԹԻՇ ԷՆ ՄԷՐՔԸՆԹԱՅԼ

Դրամագլուխ Անդլ. Ասկի 3,000,000. Պահառակ Դրամագլուխ Անդլ. Ասկի 3,000,000 Պահառակ
գրամ 6,243,427 Հատով 1887 Տարւոյ 1,932,350 գրամ 3,421,200 Հատով 1887 Տարւոյ 946800

Ընկերութիւնքս Պոլսոյ մէջ ունեցած Միացեալ Գործակալութեան միջոցաւ հրդեհի գէմամէն կարդի վատանգաւոր ապահովագրութիւններ ի գործ կը դնեն չափաւոր զնով, եւ իրենց ցոյց տուած դրամական երաշխաւորութեամբ մեծ գումարներ ապահովագրողաց կրնան վատահաբար զիրենք ներկայացնել. նաեւ իբր ապացոյց իրենց հաստատութեան, միայն հրդեհի ճիւղին հոմար մինչեւ ցարդ տուժած վնասնին 15,000,000 Անդլիական Ասկին կ'անցնի:



ԾՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

Դրամագլուխ Անդլ. Ասկի 5,000,000. «ՄԱՐԻԹԱՅՄ» Պահառակ գրամ Անդլ. Ասկի 102,345

Ընկերութիւնս կ'ապահովագրէ շոգենաւոց եւ առագաստանաւոց մէջի ապրանքներն եւ դրամածրաբներն խիստ օգտակար պայմանաւ: Գնոց եւ այլոց վրայ տեղեկութիւն առնուլ ուղղող կը հրաւիրուին դիմել Ղալաթիա Գօմիսիօն խանի անկիւնն երկաթէ կամրջին վրայ նայող սենեակն, առ ԳԱՐՆԻԿ Յ. ՍԵՐՈԲԵԱՆ Գործակալ կ. Պոլսոյ վերոյիշեալ երեք Ընկերութեանց:

— 24 —

Քօնէ. — Ի՞նչ, գլուխս կտրել . . .
Թռիպ. — Ի՞նչ կըլլայ .
Ֆրան. — Թռիպուլէ, բաւական է:
Թռիպ. — Ի՞նչ ըսել է, թագաւոր մը ամենեւին նեղութիւն քաշելու չէ.
Քօնէ. — Գլուխս կտրել մի՛.
Թռիպ. — Ադկէ աւելի պարզ բան կրնա՞յ ըլլալ, զլուխու տեղը մնալէն ի՞նչ օգուտ .
Քօնէ. — Ճշմարիս կըսեմ թէ՛ գլուխու մեծ փորձանք մը պիտի բերեմ:
Թռիպ. — Ո՛հ, հոգ մի՛ ընելի, չեմ վախնար քեզմէ, չորս կողմա գտնուած զօրաւ որները մատի վրայ խաղցուցած ատենս, ալ ի՞նչ բանէ կրնամ վախնակ, գլուխս պիտի կտրեն եղեր, ան ալ խնմթի մը գլուխն է, վախս միշտյն սա է որ՝ կռնկիս կռնզը մարմնուս մէջ չի մանայ և քեզի պէս իմալ փորիս մէջ չիշնայ, նայէ, այն ժամանակ իրաւցնէ կը արդ եղանամ:

Քօնէ. (Ձեռւք ուշա բանիով) — Երիկա՞յ .
Ֆրան. — Կեցիր կումս, գու ալ լունլի, հետը եկուր: (Խնդր-լուն հետանան:)
Կօրտ. — Կը լոէ՞ք, Արքայն հիմա պիտի մարի ինդալէն:

— 24 —

դոհ չեն ինձմէ . . . ի՞նչ ընեմչգիտեմ, այս ի՞նչ տեսակ բան է:

Թռիպ. — Բայց աւելի բաներ կրնաք չնորհել իրենց, մանաւանդ թէ իրաւունքնին ալ է:

Ֆրան. — Ուելի՛ ի՞նչ կրնամ ընել.

Թռիպ. — Ուենքը մէկէն կախել տուէք :
Բիէն. (Խնդր-լուն եւեւ էւեւանց) — Կը լոէ՞ք պարոններ, թռիպուլէն ըսածը :

Մօնմօր. — Այս, լսեցինք. (Բարեւ-Ռեալ իւնիւն էւեւ նայէ)

Մօնշ. — Իրեն շատ սուզի պիտի նստին այդ ըսածները :

Պրիօն. — Թշուառակա՞ն ծառայ:

Թռիպ. — Բայց տէր արքայ, երբեմն սըրտիդ մէջ պարապ տեղ կը մնայ կարծեմ . . . զարմանալի բան, քովզ ամենեւին կին մը չի գտնուի՛, սրուն աչքերը լողձերուդ չէ՛ ըսած տաեն սիրալ այս ըսէ:

Ֆրան. — Ի՞նչէ՞ն գիտես.

Թռիպ. — Արակնեան կախարդեալ սրտէ մը սիրուիլը, սիրուիլ ըսէլ չէ:

Ֆրան. — Նայինք, գիտե՞ս թէ աշխարհիս վրայ զիս մի սիրու կին մը գտնուի:

Թռիպ. — Առա՞նց զձեղ ճանչնալու .